


ԱՅԼԵՒԱՅԻՔ

Հ Ա Յ Գ Ի Ր Օ Շ Ը



իրեն սատար չառաւ, գոնէ բացայայտ կերպով, զբահաշուի ու երկրաչափութեան օժանդակութիւնը, այս մասին մէջ զարտուղելով արդի բնարանութեան երկու հիմնադիրներէն՝ Գ. Գալիլէին և Ի. Նեւտոնէն, որոնք թէ՛ փորձեր կատարեցին և թէ հաշուեցին, ինք բանաձևեր չգրեց և չգործածեց եռանկիւններու և երկրաչափական ձևերու լեզուն, որ Գալիլէի նշանաւոր մէկ խօսքին համեմատ բնութեան լեզուն է. բայց մտածեց ուսողարար, ինչպէս կը մտածէ, գուցէ առանց անդրադառնալու, ամէն պատճառարանող և պայծառաստիւ մտքը: Եւ իրաւամբ իրմէ վերջ կառու և կրէն potentialի օրէնքը հնարելու համար ուրիշ բան չըբին բայց եթէ ուսողական ձևի վերածել Վոլդայի մտածութիւնը, ինչպէս աւելի ուշ ալ Մաքսվէլ ելեկտրամագնիսութիւնը հաստատելու համար վերլուծական զգեստ պիտի բնծայէր Յարատէյի գաղափարներուն:

Կալվանիի կատարած գիւտին և Վոլդային բարդի տեսութեան մէջ ինք տարուան ժամանակամիջոց մը կայ. այդ տարիներուն՝ Քրիստոսի մէջ այնպիսի զէպրքեր կը պատահէին, զոր մէնք հիմայ կը համարինք իբր շքեղ, ահաւոր և արդի պատմութեան համար վճռատու եղելութիւններ. ժիրոտակները կը զխտտէին թագաւորը, Տանդոն կը սպաննէր ժիրոտակները, Բուպիսթրի՝ Տանդոնը, Գայիէն՝ Բուպիսթրը. իսկ Նաբուլէոն Պոնաբարդ պարզ սպայութենէ կը բարձրանար առաջին հիւպատոսութեան: Մինչ անդին, Գոմոյի կամ Բաւիայի մէջ, բնարանութեան ուսուցիչ մը իր օրերը կ'անցնէր գորտեր մորթազերծ ընելով ու վրայէ վրայ դիզելով արծաթէ կամ գինկոյէ փոքրիկ սկուտեղներ. Եթէ արդիւնքին ուշ զննենք, հարկ է հետևյեթի թէ այդ երկու դասակարգի հանձներէն՝ Ֆրանսացի աղմկայոյզ քաղաքագէտներէն ու Լոմպարտիացի համեստ բնագէտէն, բուն յեղափոխութիւն առաջ բերողը եղած է իսկապէս Ալեքսանդր Վոլդայ:

Ազգիս ազատութեան և մեր նորածագ Հանրապետութեան արշալուստին (1919), այս նիւթին վրայ շատ խօսուեցաւ ու գրուեցաւ, զրքեր իսկ հատարակուեցան: Ոմանք, առանց ուսումնասիրութեան մը պէտքն զգալու, արդի ոճով, երեքըունեան մը յարմարցուցին ու զործածեցին, առանց ո՛ր և է գիտական հիման:

Ուրիշներ, յետ երկար ու լուրջ ուսումնասիրութեանց ազգային և օտար հեղինակներու, հուսկ՝ քիչ թէ շատ այս եզրակացութեան եկան, թէ.

1. Ազգային դրօշը՝ նոյն էր մեր Արշակունի թագաւորաց դրօշին հետ, որով՝ Քրիստոսէ առաջ էր արժի մը՝ ծիրանեցոյն վառի մը վրայ:

2. Քրիստոսէ վերջ, հայկական սակի խաչ մ'էր, նոյնպէս ծիրանի վառի մը վրայ՝:

Մեծապէս յարգելով Հեղինակին հրատմութիւնը, կը դիտեմ սակայն թէ ո՛չ Արծիւր, ո՛չ ալ խաչը մեր ազգային դրօշը կը ներկայացնեն:

Առաջնոյն համար ունի երկու վկայութիւն, մէկը Մ. Խորենացիէն (Բ, է) ուր կ'ըսուի «ԶԱրծրունիս, ոչ Արծրունիս գիտեմ, այլ՝ արծիս ունիս» և միւսը Մեծին Տիգրանի զրամէ մը՝ որ երկու արծիւններ ունի. Բայց այդ երկու փաստերն ալ համոզիչ չեն: Խորենացին այն խօսքերով պարզապէս կարծիք մը, ենթադրութիւն մ'է որ կը յայտնէ, և «գիտեմ»ը «կարծեմ»ի ոյժ և իմաստ ունի: Բաց ի սակէ, անուան նմանութենէն կ'ուզէ այդ մեկնութիւնը տալ, ոչ թէ պատմութենէ կամ ստոյգ աղբիւրէ մը: Ուստի մեր պատմա-

1. Հայ գրօքերը պատմութեան մէջ, Հ. Վ. Հարոսեփ. եր. Թ. Վենետիկ. էջ 24-34, և 65-6:

հօր այդ անորոշ և երկդիմի բացատրու-
թեանէն կարելի չէ բան մը հետեցնել:

Երկրորդ վկայութիւնն է Մեծին Տի-
գրանայ դրամ մը՝ որուն թազին վրայ կը
տեսնուին զոյգ մ'արծիւներ. ստորեւ «Հայ
դրօշներ»ու Մեծարգօյ հեղինակը կայծօց
ազգային դրօշին հետք: Բայց քանի մը
պարագաներ եթէ դիտենք, պիտի տեսնենք
որ արդարև ասոնք ալ հայ դրօշ մը չեն
ներկայացներ: Որովհետև — 1. ուրիշ Ար-
շակունի թագաւորներ արծուի տեղ՝ զա-
նազան խորհրդական կենդանիներ ունին,
ուստի Տիգրանն ալ, իբր խորհրդանիշ
կենդանի՝ իր ճաշակով արծիւ ընտրեր է:
2. Եթէ այդ պատկերը Արշակունեաց յա-
տուկ նշան մ'ըլլար, ինչպէս Սասանեանց,
պէտք էր մէկ միայն ըլլար և ոչ երկու,
ինչպէս անոնցը, և մէջտեղը: 3. Տես-
նուած արծիւներու պատկերը թազին
միայն մէկ կողմն է (աջ), միւս կողմն
ալ անշուշտ ուրիշ պատկերներ կան, ա-
նոնք ալ դրօշի մասն են: 4. Լոկ զարդ
մ'են այդ արծիւները և ուրիշ ոչ ինչ,
որ՝ գեղեցկութեան ու վայելչութեան հա-
մար՝ համաչափութեամբ զոյգ դրուած են
և ոչ մէկ: 5. Տիգրանն՝ Հռոմեաներու փա-
ռաց ու բարուց սիրող էր. զարմանք չէ,
ուրեմն, որ իր թագը անոնց արծիւներով
զարդաբէր: — Ուստի, ոչ Խորենացոյն
խօսքերէն, ոչ ալ Տիգրանայ դրամէն կա-
րելի է հետեցնել թէ Հայոց դրօշն ար-
ծուենշան էր:

Քրիստոսէ վերջ, կը գրէ միևնոյն բազ-
մամուտ և Մեծարգօյ հեղինակը (65-76),
ազգային դրօշն էր զբիստոնէութեան նշա-
նը. այսինքն, հայկական խաչ մը՝ չորս
թևերուն մէջ ունենալով «Տէր Աստուած
Յիսուս Քրիստոս» վերստաութիւնը: —

Բայց ասիկա բնաւ հաւանական չի կըր-
նար ըլլալ, նախ՝ որովհետև ազգային նշան
մը՝ պէտք է յատուկ ըլլար, այսինքն՝ մեր
ազգն ուրիշներէն զանազան էր. մինչ խաչը
(տ. էջ 66) բոլոր զբիստոնեայ ազգաց էր:
— Բաց ասիկց, Հեղինակին մէջրերած
բոլոր վկայութիւնները կը ցուցնեն թէ
խաչադրօշը լոկ կրօնական նշան մ'է,

որով հաւատացեալ զօրաց հոգին կը վա-
ռէր թշնամույն դէմ — (որ ընդհանրապէս
հեթանոս էր), և անով Աստուածմէ օգ-
նութիւն կը խնդրէին: Մէկ խօսքով, իս-
չադրօշը բարեպաշտական, կրօնական,
եկեղեցական նշան մ'էր՝ և ոչ ազգային:

Բայց հայ բանակն ալ ունէր անշուշտ
իր յատուկ դրօշը, և այն, հարկաւ, մեր
սրտին աւելի սիրելի է և աւելի նուիրա-
կան. մեր նախնեաց նշանը:

Ուրեմն ո՞րն է այն:
Ահաւաստիկ նոր տեսութիւն մը:

Մովսէս Խորենացին, իր Պատմութեան
առաջին գրքին իե — ԻՉ գլուխներուն
մէջ կը պատմէ կիւրոսի Պարսից ու
Մեծին Տիգրանայ դաշնակցութիւնը՝ Մա-
րաց Աթղահակ թագաւորին դէմ: Հոն,
փոխանակ իւրաքանչիւր ազգին անու-
նը տալու, մեր առջևը երեք խորհրդ-
գաւոր պատկերներ կը զնէ՝ շատ կեն-
դանի զոյներով նկարուած: Ասոնցմէ ա-
ռաջ՝ հակիրճ ու գեղեցիկ բառերով կը
նկարագրէ մեզ զՀայաստան, այսպէս:

Աթղահակ թէ՛ այդ դաշնակցութենէն,
թէ՛ իր տէրութեան սպառնացած մօտա-
լուտ վտանգէն բազմահոգ ու մտատանջ,
կը տեսնէր երազին մէջ զարձարբերձ ու
ձիւնապատ գագաթով լեռ մը՝ որ կարծես
Հայոցն ըլլար: Անոր վրայ ծիրանազգեաց
և երկնագոյն քողով կին մը, որ յանկարծ
երեք զիւցազուն զաւակներ կ'ունենայ:
Ասոնցմէ Առաջինը՝ Ասիտի մը վրայ հե-
ծած՝ զէպ արևմուտք կ'արշաւէր: Եր-
կրորդն՝ Ընձոս մը վրայ՝ որ զէպ ի հիւսիս
կը նայէր: Եւ Երրորդը՝ անարի վիշապ
մը սանձած՝ (հեծած)՝ Մարաց տէրութեան
վրայ կը յարձակէր:

Արևելեան բաները գեղեցիկ կ'ըլլան
սովորաբար, վսեմ և յաւէտ խորհրդա-
լից:

Թողով երազին և անձանց պատմական
խնդիրը՝ թէ իրական են կամ ոչ, կ'ըսեմ,
որ Մով. Խորենացին հոս երեք ազգաց
վրայ կը խօսի, և իւրաքանչիւրին անուան
տեղ՝ նոյն ազգը ներկայացնող պատկերը
կամ նշանը կը զնէ: Աւելի պարզ, այդ

երեք պատկերները՝ երեք ազգերուն զրօշ- ներն են:

Եթէ լաւ դիտենք, պիտի տեսնենք որ այդ պատկերները՝ երեք ազգաց իւրա- քանչիւրին նկարագրը, կամ անոր հետ սերտօրէն կապ ունեցող բան մը կը ցու- ցնեն:

Առիտը զէպ արևմուտք կը սլանայ՝ նշանակելու համար Պարթևաց կամ Պար- սից՝ Հռովմայեցոց զէմ մղած անընդհատ պատերազմները:

Ինչ կամ ընկառիտ հեծնողը որ զէպ ի հիւսիս կը նայի, կ'աղաղակէ կարծես թէ Հայաստանն իրենն է: Արդէն « Ազգ հիւսիսոյ », « Հիւսիսային թագաւորու- թիւնք » քաղաքութիւններն, Հայաստան կը նշանակեն. առկա ոչ ոք կը մերժէ:

Վիշապը, Մարաց ազգը, Մարաց աս- տուածը, Մարաց զրօշը կը ցուցնէ: Ար- զէն մար կամ մասը՝ քիւրտերէն օձ, վի- շապ ըսել է. Գիւրտերը՝ Մարաց յաջորդ- ներն են՝: Արդ, այս ազգը տեսնելով իր անուան նոյնութիւնը վիշապին հետ, պաշ- տեց զայն՝: Հոս յարմար կը զատեմ մէջ բերել A. J. Reinach-ի խօսքը, թէ « Dans tout l'Orient antique, ce sont des dieux ou des symboles divins qu'on retrouve sur les ensei- gnes »: Այնպէս որ Դանիէլ իր մարգա- րէութեան մէջ Բաբելոնացոց թագաւորները՝ Մարաց և Պարսիցը կը կոչէ, և ժի՛ր զլու- խին մէջ կը տեսնենք որ վիշապ մը կը պաշտեն անոնք: Յայտնի է ուրեքն թէ Մարաց յատուկ էր այդ շատուածը, զոր Դանիէլի օրով Բաբելոնի մէջ ալ կը պաշ- տէին:

Քանի որ իրենց աստուածն էր՝ զայն միասին պատերազմի կը տանէին՝: Անոր համար կը յաւելու նոյն հնախոյզը արևե- լիայց և Հռովմայեցոց վրայ խօսելով,

«Les signa sont les dieux des lé- gions»։ Չայն կտաւի մը վրայ նկարած՝ կամ կտաւը ճարտարութեամբ վիշապի ձևով կարած ու քայտի մը ծայրը հաս- տատած կը տանէին, որ չուելուն՝ հողին հետ բաղիւնով՝ կ'ուռէր և իր բնական ձևը կ'առնէր:

Այսպէս, ուրեքն, կը տեսնենք որ վի- շապը՝ շատ բնական կերպով՝ կ'ըլլայ հո- մանուն ազգին ԳԳՇ: Անոր համար Մա- րաց թագաւորները՝ Աժդահակի յաջորդը, կը կոչուէին վիշապազուքը, ցուցնելու հա- մար թէ անոնք իրենց ազգային լատտուածէն կը սերէին՝:

Կարծեմ ալ շատ որոշ է Մարաց ազ- գին՝ վիշապին հետ ունեցած բացարձակ յարաբերութիւնը: Սակայն դարբու ըն- թացքին՝ կը տեսնենք որ այդ միևնոյն նշանը, ծագմամբ զուտ մարական, մեծ պատիւներու և փառաց կը բարձրանայ: Դրօշ կը դառնայ վիշապը, Պարթևաց, Պարսից, Հռովմայեցոց, Գերմանացոց և զրեթէ բոլոր ազգաց: Մի՛ր թուականի Ա և Բ զարուն, արդէն Հռովմայեցոց պաշ- տօնական զրօշն էր՝: Ուրեքն, Աժդահա- կայ տեսիլքին առիժաւոր դիցազնը՝ Պար- թևաց (կամ Պարսից) զրօշը կը ներկայացը- նէ. ասոր ապացոյց մ'է նաև Պարսից այժմու զրօշը՝ որ առին մ'է՝ կոնակն ա- բըը ծագելով, որ համեմատ է դիցազին հեծնելուն, Պարթևաց կամ Պարսից հին զրօշի մասին ալ որոշ բան մը չունին հնախօսք. Peut-être, կ'ըսէ նոյն Reinach,... (que) les Perses avaient-ils aussi un serpent comme guidon՝: Խորհնացւոյն ըսածն ասկէ շատ աւելի որոշ է, և հիմակուանին համապատաս- խան:

Կիրամարզին մէջ (է, Ա) յիշուած թևա- տարած ոսկեղէն արծիւը մեր ըսածը բնաւ

1. Հ. Միք. Զամբ. Պատմ. Հայոց, հ. Ա, 100, Բ, 881, Գ, 418 ևս.
2. Dict. des Antiq. Grèques et Romaines, հ. Գ. մասն Բ, էջ 1308.
3. Աճ. 1824.

4. Համ. Մ. Խոր Ա, դ. Լ. Մ. էջին. Մ. Խորնա- օժ և Հայկական դեպ. էջ 29, և այլք.
5. Dict. des Antiq. Grèques et Romaines, էջ 1821, հ. Ե. Ե. Ե. Ե.
6. Աճ. 1821, հ. Ե. Ե. Ե. Ե.

չի մերժեր, որովհետև անիկա կիրտսին յատուկ էր, լոկ տոճմային, Թագաւորական նշանն էր, « το βασιλειον σηµειον », մինչ անսխիւթ մէջիւն՝ ազգային՝:

Ընձառուծ հեծնողն, ըսինք, Հայոց ազգային դրօշը կը ներկայացնէ: Թէ այդ կենդանին մասնաւոր նուիրականութիւն մ'ունէր մեր ազգին մէջ, արտարին վկայութենէ մ'ալ յայտնի է: Կարակալա կայսեր օրով, երրորդ դարուն, Փիլոստրատոս Հռովմայեցի մատենագիրը կ'աւանդէ, թէ ծաւաճակոս իրենց զօրքերը Հայոց լեռանց վրայ ինձ մը բռնած են, (անշուշտ ընդատուն, ինչպէս Փարաւոն իր առիւծը կ'ունենար), որուն պարանոցին ոսկի մանեկին վրայ գտած են գրուած, « ԱՐՇԱԿ ՔԱԿԱՒՈՐ ԱՅՈՅ ԱՍՏՈՒԱԾՈՅ ՆԻՒՅԱԿՍ »:

Չեմ գիտեր ինչպէս բոլոր ուսումնասիրող մտքէն վրէպեր է Խորենացոյն (Ա, ԻԶ) այգբան յայտնի ակնարկութիւնը. ոչ Մ. Էմին, ոչ Խորէն Ստեփանէ, ոչ « Հայ դրօշներ » ու հեղինակն, և մէկ խօսքով, այս նիւթով պարապողներէն ո՛չ ոք ուշադրութիւն դարձուցեր է ասոր վրայ: Միայն Հ. Ղ. Ալիշան մերձաւոր կերպով շօշափեր է այս ինքիբը, և ուրիշներու հետ ուզեր է միայն հայկական դրօշ մը տեսնել անոր մէջ, և ոչ ուրիշ: Իր երկասիրութեանց մէջ երկու տեղ, պատմահօր ըսածն ակնարկելով՝ կը գրէ. « Պատկեր կամ նշան նախնի Հայկականց՝ համարի յոմանց վիշապ »: և ուրիշ տեղ, « Հին Հայկականց ազգային դրօշն կամ նշան էր վիշապ, և յոտասպելեալ տեսնան Մարաց Թագաւորին՝ մեր Տիգրան վիշապի վրայ հեծած՝ կ'երևէր յոչս արշաւել »:

Մեծապէս յարգելով անմահ հեղինակին պատկանելի անունն, համբաւն ու յիշատակ, համեստարար կը դիտեմ որ վիշապը ո՛չ թէ Հայկականց դրօշն էր կամ նշան, այլ միայն Մարաց:

Որովհետև

1. Աճ. 1308, ճեթ. 8: Հայ դրօշերը էջ 28, ճեթ. 1.
2. Ձարբ. Պոմ. Հայ գրութեան, տ. 1897, էջ 88-9.

1. Արդէն անունը յայտնի կեցեր է. մար կամ մար = օձ, վիշապ: — 2. Աժդահակ՝ նոյնպէս՝ « ի մեր լեզու » է վիշապ. (Խոր. Ա, գլ. 1): — 3. պատմչին կարգն այսպէս կը պահանջէ. նախ կը յիշէ զկիրտոս, յետոյ զՏիգրան, և ամենէն վերջ Աժդահակը. որով՝ բնական կու գայ որ ամրանակն = (վիշապ) Աժդահակին ըլլայ և ոչ ուրիշին: — 4. Եթէ վիշապը Հայկականց նշանն ըլլար, Մարաց Թագաւորներն ինչո՞ւ վիշապադոհք կը կոչուէին. (անդ, գլ. 1): — 5. Եթէ արդարեւ վիշապ ըլլար Հայկականց դրօշն, այն ատեն ինչ իմաստ պիտի ունենար ընծու վրայ հեծնողին դէպ ի հիսիս նախին: — 6. Տեղույն իմաստն ալ կը պահանջէ որ վիշապը Մարացն ըլլայ. որովհետև՝ Տիգրան կիրտոսի աջակցելով, (Ա, ԻԿ) կը բռնան Մարաց իշխանութիւնը, որով բնական կու գայ, որ հեղինակին « զվիշապն անարի սահմեալ » և հեծնելու (Բ, ԻԶ) բացատրութիւնը իմանանք Տիգրանայ՝ ախոյեանին վրայ տիրանալու, զայն նուանելու, իրեն հպատակեցնելու մտքով, այսինքն՝ այլարանական, քանի որ անսխիւթ ալ խորհրդաւոր է. կը հեծնէ վիշապը, ո՛չ իրեկ իրեն յատուկ, այլ իրեկ թշնամույնը՝ գերի տարուած: — 7. Հ. Ալիշան ալ այսպէս հասկցած է այլուր վիշապի վրայ հեծնելու բացատրութիւնը, և անոր համար կը գրէ. (գլ. Ե) « Անշուշտ էր (այսինքն Տիգրանի) վիպասանից հանճարեղ գիւտն էր այս. ի վիշապ այրաքանելով զՄարս և իրենց բռնաւոր Թագաւորն Աժդահակ ». որով վիշապը Մարաց կը հասկցուի և ոչ Հայոց: — 8. Հուսկ, ինքն ալ չէ համոզուած թէ վիշապը մեր ազգային դրօշը կը ներկայացնէր. ապա թէ ոչ, իրեն հարցնողներուն աս ալ պիտի ըսէր, մինչ ընդ հակառակն, զայս լուծ է՝:

Այս բոլորը կարծեմ որ բաւական որոշ կը ցուցնեն թէ վիշապը Հայոց հետ ամե-

8. Այրարատ, տ. 1890, էջ 416, ճեթ. 2, և Հին Հասարակ Հայ. տ. 1896, էջ 152, գլ. Ե.
4. « Հայ դրօշներ », էջ 12-5.

նւին աղերս չունի, մինչ Մարաց հետ սերտ կապակցութեան հետ է: Հետեւաբար, իրենցն է այս նշանը, մերինն ուրիշ տեղ պէտք ենք փնտռել:

Եթէ միայն Ափղազակայ անունն համապատասխանը վիշապ բառին, պիտի ըսէինք որ Մարաց դրօշն իրմով սկսաւ այս նշանով գործածուիլ: Բայց ընդհակառակն, կը տեսնենք որ ազգին անունն իսկ օձ կամ վիշապ անուան հետ կը միանայ, կը նոյնանայ. հետեւաբար բացարձակ առնչութիւն մ'ունի անոնց հետ, ինչպէս ցարդ ցոյցի:

Ըստ Խոր. Ա. Իջ, նոյն կիւնն է որ կ'ունենայ երեք դիւցազունք: Բայց ասկից պէտք էէ հետեցնել թէ երեքն ալ եղբայր են, կաթ ընտելացաւ որոշներու զանազանութիւն մը չկայ հոն, ուստի հակական դրօշ մը հնարելու ջանքն ալ աւելորդ: — Այսպիսի առարկութիւն մը անտեղի է, քանի որ նոյն պատմութեան բովանդակութիւնը կը ցուցնէ թէ այն պատկերին ներկայացուցած անձինքն են որ կը պատերազմին: Ուստի տեսիլը խորհրդաւոր կերպով կը ներկայացնէ ապագայ պատերազմի փոյնեանները:

* * *

Յետ այսքան լուսարանութեանց և զրեթէ ամէն առարկութիւն լուծելու, այս տեսութեանս համեմատ մեր ազգային դրօշը հետեւալը պէտք է ըլլայ:

Հորիզոնական երեքզունեան մը. ստորինն՝ սպիտակ, միջինը՝ ծիրանի, վերինը՝ երկնագոյն: Աճրողը դրօշին մէջտեղը նկարուած աճաւոր ընծաւորի մը բնական գունով՝ որ դիպի հիսիս կը նայի, վրան դիցազ մը հեծած՝ պատերազմի, կռուի արտայայտութեամբ:

Բայց թէ որ առարկուի հին ազգաց զանազան զոյններու հակառակ սովորութիւնը, այն ատեն մեր ազգային դրօշը կը մնայ միագոյն, ծիրանի (կամ ճերմակ)՝ վերը յիշած պատկերով:

Այս երեք զոյնները, Խոր. Ա, Իջ,

Հայաստանի ըրած խորհրդաւոր նկարագրութեան մէջ յայտնի կերպով կը տեսնուին:

Նախ կը դնէ մեր առջևը ձիւնապատ բարձր լեռ մը = 1. ՃԵՐՄԱԿ. ասոր վրայ ծիրանի զգեստով կին մը (= Հայաստան), = 2. ԾԻՐԱՆԻ. և վրան առած երկնագոյն քող մը, ուստի՝ = 3. ԵՐԿՆԱԳՈՅՆ: Որով երեք զոյն, ձերմակ, ծիրանի, երկնագոյն, և մէջտեղ յիշեալ պատկերը:

Նախ դրի ճերմակն, յետոյ ծիրանին, և ապա երկնագոյնը: Որովհետև ձիւնապատ լեռը որուն վրայ կեցած է Հայաստան (= կինը) ձերմակ է, զգեստը՝ ծիրանի, և զլիւուն շղաշատեղը կամ քողը՝ երկնագոյն: Ուստի բնական կարգաւ կ'ըլլայ ստորին զոյնը ճերմակ, միջինը՝ ծիրանի, վերինը՝ երկնագոյն:

Բայց որովհետև ծիրանի զոյնը՝ ընծաւորի զոյնին հետ կարելի է շփոթել և պատկերը լաւ չի ցայտեր, ուստի զոյներու բարեխառնութեան համար, ստորին ու միջին զոյնները իրարու հետ կարելի է փոխանակել, այսինքն՝ ստորինը ծիրանի և միջինը ճերմակ ընել:

Այս փոփոխութիւնն ալ տրամաբանական է: Ընդմեջ զոյնը՝ ձիւնապատ Այբարատին է, և ծիրանին՝ Հայաստանին. բայց որովհետև Այբարատը Հայաստանի մէջ է և ոչ թէ Հայաստան՝ Այբարատի մէջ, անոր համար շատ յարմար է դնել ծիրանին (= Հայաստանն) ստորև, և ճերմակ զոյնը (= Այբարատը) անոր վրայ, այսինքն՝ երկրորդ տեղ (միջին):

Որով մեր ազգային դրօշը կ'ըլլայ. ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ԵՐԿՆԱԳՈՅՆԵԱՆ ՄԸ, ՍՏՈՐԻՆԸ ԾԻՐԱՆԻ, ՄԻՋԻՆԸ՝ ՃԵՐՄԱԿ, ԵՒ ՎԵՐԻՆԸ՝ ԵՐԿՆԱԳՈՅՆ: ԴՐՕՇԻՆ ՄԷՋՏԵՂԸ ԸՆԾԱՎՈՐԻՄ ՄԸ ՈՐ ԴԵՊԻ ԶԻՒՍԻՍ ԿԸ ՆԱՅԻ ՎՐԱՆ ՀԵՄԵԱԼ ԴԻՒՅԱԸ ՄԸ:

Հ. ԳՐԻԳՐ ՍԱՐԳՍԵԱՆ

